

● 11 նոյ. Աւր. — Ս. Պատրիարքը Հօր Խախագահովթեամբ, այսօր Մայր տաճարին մէջ, յիս առաօտեան ժամերգութեան, կատարուեցաւ Հոգեհանգիստ, Մեծ Պատերազմին մէջ բոլոր ժողովներուն համար:

● 12 նոյ. Եր. — Ս. Յարութեան Տաճարի տրուարին զաւիթին մէջ մեզ պատկանած Ս. Յազնանիս մատուռին մէջ մատուցուեցաւ այսօրուան Աթոռի պատարազը՝ զօր կարթի չէր եղած իր բուն օքը՝ Աւետարանչաց տօնին՝ կատարել, ողի անյարմարութեան հետեւանրով։ Ժամարարն էր Տ. Պարզեւ վարդապետ։

● 13 նոյ. Էփր. — Մայր Տաճարին մէջ պատարազեց Տ. Գևորգ Վարդապետ։ բարողեց Տ. Տիրան վարդապետ։ որ բացատրելով սրբոյն Գօդոսի բըրբռնումը առաքելական կոչումի մասին, զայն Ներկայացուց իրքը աստուածային պատումաւորութեան պաշտօն մը մարդկային կեանրի բարոյական ազն ացման նպատակով։

Այսօր, յիս սուրբ պատարազի, կատարուեցաւ պաշտօն հանգստան վասն հոգուոյ ողբացեալ Լեւոն Զիլինկիրեանի։ որուն յիշատակին համար սիրոյ եւ յարզանրի խօսր մարտասանեց Ս. Պատրիարքը, արարողութենէն անմիջապէս առաջ։

● 17 նոյ. Եշ. — Երգնկացի միարան ծերունի Արքանամ պապա։ Յօպակի բազմամեայ խոնարարը երէի գլուխանած ըլլալով, այսօր յուղարկաւորութիւնը կատարուեցաւ պատշաճ վայելչւթեամբ։

● 18 նոյ. Ուր. — Հրեշտակապետաց տօնի Խախատօնակ եւ Երեկոյի ժամերգութիւն կատարուեցան Ս. Հրեշտակապետաց վանուց տաճարին մէջ։

● 19 նոյ. Եր. — Գիշերային եւ առաօտեան ժամերգութիւն եւ սուրբ պատարազ կատարուեցան նոյն տաճարին մէջ։ Հրեշտակապետաց տօնի առ թիւ։

Տեօրէն ժողովոյ անդամ Տ. Հայկազուն վարդապետ Յօպակ մեկնեցաւ վաղը բարօնելու համար տեղուոյն եկեղեցին մէջ, հայրապետական զոհարանական մաղթանրին առ թիւ։

● 25 նոյ. Ուր. — Տ. Սմբատ Մրազան, ընկերակցութեամբ ութը վարդապետներու եւ Երկու սարկաւաց, յանուն պատրիարքարանիս պատուեց յուղարկաւորութիւնը Բեթղեհէմի հայ հասարակութեան նահապետին, Մարկոս էֆ. Խասարեանի, որ այս առաւօտ մեռած էր իննունեամեայ հասակի մէջ։ Ս. Աթոռոյ իրաւանց հաւատարիմ պատուական ազգային մըն էր, հայր բազմանդամ ընտանիքին կը պատկանէր Մշշցիներու այն զերդաստանին, որուն նախաճայրը եղած է Պարոնէք Քրիզոր մեծանուն պատրիարքի սպասաւոր Մշցի ներսէւ։

● 27 նոյ. Կիր. — Ս. պատարազը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տաճարի Հայկական Գողողոթայի վերնամատուախն մէջ։ Քարոզ լիսուեցաւ այսօր, միւս քրիստոնէից պաշտամունքին հետեւանրով յառաջ եկած բազմաժայնութեանց պատճառաւ։

### ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵԽ ԿՐԹԱԿԱՆ

● Ժառանձրութաց բաժինի եռ ուսունակաց բիւր լրացած ըլլալով նոյնեմբերի առաջին կիսուն, դասախոսութիւնն ուր ծագքի համեմատ իրենց վերանական կանոնադրութիւնն ստուգան։

● Գ. Ներւու Թագուհեան, որ Պետքենան վարժարանի ընթացք Պահերի մէջ աւարտէլ վեր, իբ եւկո ասիններ եւս նետեած էր Ասորովի դասախոսութեանց ի Բարիք, Ժառանձրութաց դասանձնելուն օգնական ուսուցչութիւնն ստուգան։

● Առավելական Խարութաց մայթնութիւններ քառ «Միա» ամսաթերթի բարզաւանման, «Եղիշէ Պատրիարք Պուլեւան» մշցանակի յառաջիկայ տարին կիսեկով զօրադադրութեան, եւ Տպատանի առաւելազոյն զարգացման համար։

### ԵՐԻ ԻՐԱՍՈՒ ՈՒ ԹԻՒՆՆԵՐ

Նորմակալութեամբ Կ'առնանգրենք նետեալ նուէնները։

### Սինօնի

Երառառուզէմացի ճարտարապետ Մեծ Տիար Մեւելիր Մերկենան, իւր ժամանակի զաւկին Հայկի մահուաւ առուր առիթով, 20 օրինակ Սինօն կը նուիրէ աղքատիկ կրթական հաստատութեանց։

### Կիւլպէնկեան Մատենադարանին Ռ. Օսկորեանց

1. Հոգ. Տ. Համազասպ Վ. որ. Ղազարեանն Աստուածաշունչ 1873.
2. Մինիթարեան Յորելեան, 1701-1901
3. Ազուանից Երկիր եւ Դրացիք (Մակար Ծ. Վ. Հ. Բարիսուդարեանց).
4. Ասրկաւագին Տարհցոյցը, 1932.
5. Քղիր ճակատի գէղքիրը (Միհրան Թուրիկեան).
6. Պատարագամատույց Հայերէն եւ Անդրիկէն, Լոնսոն, 1887.
7. Զարգք Երկնից առ Աղույ իշաւն (Յովհաննէ Վ. Հ. Երզնկացի)։
8. Սոփերք Հայկականք, 1853, Հատոր Ա.
9. The Czechoslovak Republic (Jaroslav César and František Pokorný, Prague, 1922).
10. Rossia pode Skipetrome Romanoveix, S.-Peterburge, 1912.
11. Ա. եւ Մ. Պատուածեանէ Հեանք և Արուեստ Տարեգիրք, Գ. Տարի, 1933.
12. «Հայ Մշակութիւն» Օրբ, Հրատարակութիւն Հայ Գրական Ակումբի, Փարիզ, 1932։

